

82
8-16.

910

и.ч.

и.р-

ԱՄԷՆ ՊՐԵԿ ԱՄԻԱԼԶԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԻՆ ՄԵ ԿԵ ՊԱՌԻՆԱԿԵ



ՆԱՐ ԲԻՆՔԵՐԹԸ ԸՆ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀՐԴԱԿԱԿԱԽՈՐ ԳԱՂՏՆԻ
ՈՍԻԿԱՆԻՆ ՆՈՐԱՐԿԱԾՆԵՐԸ

ԹԱՐԳՄ. Ժ. 2.

ԲԻՒ 7

ԿՆՈՉ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹԻՒՆԸ



— Կը կարծեիք որ ձեզի չի ճանչցայ, Պր. Բիհևրըն, քառ. Օր
Մինի Տրվալ:

ԿՆՈՉ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹԻՒՆԸ

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՏՈՒԱՄ ՄԸ

Նուագահանդէսը վերջանալու մօտ էր։ Լուսափողփող
մեծ սրահին մէջ, ուր փութացած էին Նիւ Եօրքի հիւսիսա-
կողմի մէկ փոքր քաղաքին՝ Բաթէրսընի լաւագոյն ընկե-
րութեան պատկանողները, խորին լոռութիւն մը կը տիրէր։

Յանկարծ «քօնթռալթօ»ի հիանալիօրէն ջինջ ձայն մը
բարձրացաւ։ Ամէն ոք իր շունչը կը բռնէր, աւելի աղէկ
լունու համար այս երկնային երաժշտութիւնը։

Երգչուհին բեմին մէջտեղը ստքի վրայ կեցած էր և
այնքան գեղեցիկ էր որ չէին զիտեր թէ որո՞ւ վրայ հիա-
նալու էր աւելի, կնո՞ջ թէ արուեստագիտուհին։

Քանի մը շաբաթէ ի վեր էր միայն որ Մինի աը Վալի
աստղը ծագած էր հօրիզոնին վրայ։ Տարիներով ուսնելէ
ետք, իր ոկզբնաւորութիւնը կատարած էր Նիւ Եօրքի ա-
մէնէն մեծ նուագահանդէսներուն մէջ։ Յաջողութիւնը շան-
թահարիչ եղած էր։

Թերթերը իրարու հետ մրցած էին գովելու համար ար-
ուեստագիտուհին և անոր տաք ու յափշտակիչ ձայնը, որ
մինչեւ հոգիին խորը կը յուզէր։ Ամենքն ալ միաձայն կը
խոստովանէին թէ ո՞չ ոք կը յիշէր որ այդքան զմայլելի ու
այդքան ճարտարօրէն զեկավարուած ձայն մը լսած ըլլար։

Անոր ձայնին ծանր շնչար կարծես թէ հակազդած էր
Մինիի նկարագրին վրայ։ Ամէն պարագայի մէջ խիստ և պազ
գէմք մը ցոյց կուտար։ Արդէն իր տարօրինակ աժդունու-
թիւնը շատ աղւոր կը վայլէր իր գեղեցիութեանը։ Ուստի
չէր աշխատեր ծածկել զայն շպարի տակ, որուն դիմում
կ'ընեն արուեստագիտուհիները։

Բաթէրսընի մէջ ամէն տարի կը արուէին երեք մեծ
նուագահանդէսներ, որոնց համար հոչակաւոր արուեստա-

դէտներ սերել կուտային Նիւ Եօրքէն : Բնականաբար թառոնին տնօրէնը պիտի չկրնար իր քաղաքակիցներուն լսեցնել այդքան զգայացունց արուեստագէտներ, եթէ Բաթէրսընի հարուստ գործարանատէրներուն դրամական աջակցութիւնը չըլլար :

Այսու հանդերձ, երբ իմացուեցաւ թէ նուազահանդէսին կազմակերպիչը Մինի ար Վալի գրած էր, ընդհանուր կարծիքը սա եղաւ թէ անիկա պիտի մերժէր : Ինք ալ զրէթէ զարմանքի մատնուցաւ երբ հաստատական պատասխան մը ստացաւ, մանաւանդ որ իր տեղափոխութեան համար չնչին վարձք մը կը պահանջէր :

Մր. Զարլզ Կըրնի, Բաթէրսընի ամէնէն հարուստ բնակիչներէն մէկը, կերպով մը այդ երաժշտական հանդէսներուն հոգին էր և նիւթական լայն քամինով մը կը նպաստէր անոնց :

Ինք էր որ թատերապետին թելադրած էր Մինի ար Վալի դիմելու : Արդէն յաջողութեան մեծ յոյս մը չունէր, գիտնալով թէ երիտասարդ արուեստագիտունին մինչեւ այն ատեն շարունակ մերժած էր այս կարգի առաջարկներ, կամ գոնէ ըրած էր այնպիսի պահանջումներ, որոնք մերժումի մը հաւասար էին :

Ուստի չատ ուրախացաւ երբ լսեց թէ կընդունէր Ստուգիւ մարդուն կարծելը կուգար թէ Մինի ար Վալ մասնաւոր համակրութիւն մը կը տածէր Բաթէրսըն քաղաքին համար :

Նուազահանդէսին իրիկունը, Զարլզ Կըրնի, հարուստ գործարանատէրը, թիկնաթուներուն առաջին շարքին վրայ նստած էր : Իր քովը կը գանուէր յիսուն տարեկանի մօտ անձնաւորութիւն մը : Բարձրահասուակ և նիհար էր և աւերռուած դէմքը ճարտասանօրէն կը վկայէր թէ անիկա միշտ օրինակելի կեանք մը վարած չէր :

Այդ անձնաւորութիւնը կը կոչուէր Սէմիւըլ Լայըն ։ Երեք տարիէ ի վեր հաստատուած էր Բաթէրսընի մէջ, փոքր սիրուն ամարանոց մը կը բնակէր Ուիլերմ Սթրիթ, և խիստ հարուստ մէկը կը նկատուէր :

Երբ երգչուհին իր վերջին շեշտը արձակեց, որոտագին ծափեր թնդացին : Աննկարազրելի խանդավառութիւն մը

ցոյց արուեցաւ : Մինի ար Վալ պարտաւորուեցաւ դարձեալ բեմին վրայ դալ և երկու կամ երեք յաւելուածական կառոնել երգել :

Վերջապէս հանգիստականները կամաց կամաց մեկնեցան : Զարլզ Կըրնի փութով «Փուայյէ» գնաց, երգչուհին քով, որ արդէն մեկնելու վրայ էր :

— Օր, ար Վալ, ըստ անոր, քիչ մը ետքը, տանս մէջ քանի մը մտերիմ բարեկամներ պիտի ընդունիմ ընթրիքի համար : Մեծ երջանկութիւն պիտի պատճառէք ինձի եթէ հաճիք ձեր ներկայութիւնով պատուել այս հաւաքոյթը :

Կնոջ դէմքը պահեց իր ծանրութիւնը և լրջութիւնը : Առանց ուղղակի պատասխանելու գործարանատէրին հրաւորին, ըստ անոր :

— Նախ հարցում մը, Մր. Կըրնի, նուազահանդէսի միջոցին ձեր ձախ կողմը նստող պարոնը ո՞վ էր :

— Մր. Սէմիւըլ Լայընն էր :

— Սէմիւըլ Լայընն, կրկնեց կինը խոհուն դէմքով մը : Ոչ, այն ատեն չեմ ճանչնար զայն : Ինձի անանկ կուգար սակայն թէ տեղ մը տեսած էի զինքը : Ընթրիքին պիտի գտնուի :

Կըրնի չնշմարեց այն անսովոր շեշտը, որով եղած էր այս հարցումը,

— Բայց այո՛, առւնս յաճախող մտերիմ բարեկամներէն մէկն է, ըստ :

— Մր. Կըրնի, չնորհակալ եմ ձեր սիրուն հրաւէրին համար և սիրայօժար կ'ընդունիմ : Կուզէք որ իմ օթօմօպիլովս ձեր տունը տանիմ ձեղ :

— Հաճոյքով : Միայն թէ թոյլ տուէք, Օր, ար Վալ, որ ըսեմ թէ ե՛ս ձեղի երախտապարտ եմ և չատ չնորհակալ եմ որ ընդունեցիք իմ համեստ հրաւէրս :

Տարօրինակ ժպիտ մը անցաւ կնոջ ըթունքին վրայէն, բայց պատասխան չտուաւ : Առաջ անցաւ : Տակաւին քանի մը կառքեր կը սպասէին փողոցին մէջ : Զարլզ Կըրնի երկչուհին ներկայացուց իր կնոջը, որուն հետ կը գանուէր Սէմիւըլ Լայըն : Այս վերջինը պիտի մեկնէր գործարանատէրին կառքովը :

Չորսն ալ նստան այն օթօմօպիլը, որ Մինի ար Վալ

— 4 —

Նիւ Եօրքէն բերած էր և գիշերը դարձեալ հոն պիտի տանէր:

Երբ կը բնի երգչուհին ներկայացուց Սէմիւըլ Լայընի, անիկա այնպիսի ակնարկ մը ձգեց որ Սէմիւըլ զգաց թէ արիւնի յորձանք մը կը բարձրանար դէմքին վրայ: Արգէն նուազահանդէսի սրահին մէջ կարծած էր նշմարել, առանց աչքին հաւտալու, թէ երգչուհին զաղոնապէս բոցավառ ակնարկներ կ'ուղղէր իրեն: Ուրեմն հաճելի^o երեւցած էր անոր: Ուրեմն տպաւորութիւնն զործած էր այդ կնոջ վրայ: Ո'րչափ ալ փայփայուէր իր առնական ունայնտմութեանը մէջ, նորէն շատ զարմանք զգացած էր:

Անշուշտ հոն գտնուող բոլոր մարդոց պէս, չէր կրցած չիմանալ երգչուհին սքանչելի գեղեցկութեանը վրայ, բայց մտքէն անգամ անցուցած չէր ո' և է զգացում ներշնչել անոր, ո'րչափ ալ աղէկ զաղափար մը ունեցած ըլլար իր անձին վրայ: Եւ ահաւասիկ անհաւանականը իրականացած կ'երեւէր:

— Տարբերութիւն չիներ, բաւ ինքնիրեն, կիներուն սիրալ շատ տարօրինակ է:

Ի՞նչ որ ալ ըլլայ, Մինիի ընթացքէն քաջալերուած, յարգալից և շնորհալի վարմունք մը ցոյց տուաւ անոր հանդէպ:

Շուտով հասան ամարանոց, ուր արդէն հաւաքուած էին քսանի չափ անձեր: Ընթրիքը Լուկուլլոսեան ճշմարիտ խնծոյք մը եղաւ, որուն պատիւ ընծայեցին բոլոր հրաւիրեալները: Մինչեւ գիշերը ուշ ատեն սեղանէն չելան, խոսելով զուարթօրէն:

Մինի որ Վալ ամէնուն ուշադրութեան առարկան էր: Եւ արդէն վերապահ և մանաւանդ լուակեաց վիճակ մը ցոյց կուտար: Ո'չ իսկ անգամ մը իր կողմէ խօսք մը չըրաւ: Երբ հարցում մը կ'ընէին իրեն, շնորհալի կերպով կը պատասխանէր, բայց միշտ քտնի մը բառով:

Ընթրիքէն վերջ, երբ սրահ զացին, Սէմիւըլ ճարտարութիւնը ունեցաւ այնպիսի կարգադրութիւն մը ընելու որ երգչուհին քով գտնուէր և շատ չանցած, հասկցաւ թէ ի՞նչ տեսակ զգացում մը կը ներշնչէր անոր: Ամէն անգամ որ չգիտէին երգչուհին, այս վերջինը Լայընի վրայ զորովալից ակնարկ մը ձգէր զաղուազողի:

Լայըն տարօրինակ խոռված մը զգաց: Այդ կինը, որուն վրայ աչք վերցնել պիտի չհամարձակէր, այդ կինը կը սիրէ՛ը զինք: Ինքը ամուրի էր: Ուրեմն կրնար ամուսինը ըլլալ այդ հրաշալի էակին, որուն տաղանդին ու գեղեցկութեանը վրայ կը զմայլէին բոլոր նիւ Եօրքցիները: Միրտը ամենաքաղցր յոյսերով կը լեցուէր արդէն:

Պահ մը, անոր մօտ առանձին գտնուելով, համարձակեցաւ ըսել մեղմաձայն:

— Ա'հ, Օր, Մինի, ո'րչափ կը փափաքէի առանձին խօսիլ ձեզի հետ, այս բոլոր կլիմի ցաւերէն հետի:

— Բայց ատկէ դիւրին բան չկայ, պատասխանեց: Քիչ մը ետքը, երբ դուրս ելլենք հոսկէ, գացէք ինծի սպասեցէք քաղաքէն դուրս ելլելու տեղը: Եթէ կ'ուղէք մինչեւ նիւ Եօրք ընկերանալու հաճոյքը պատճառել ինծի, կրնաք օթօմօպիլս նստիլ: Այո՛, շարունակեց իր առաջարկութեան առթած զարմանքը տեսնելով, և' ո ալ ուրախ պիտի ըլլամ եթէ կարենամ ազատօրէն խօսիլ ձեզի հետ: Բայց բաւական է: Ահաւասիկ մարդ կուգայ:

Լայըն չզատասխանեց և զլիմ նշան մը ընելով բաւականացաւ, հասկցնելու համար թէ կ'ընդունէր առաջարկը:

Երեկոյթին մնացեալ ժամերուն մէջ, Սէմիւըլ Լայըն, երջանկութենէն զինովցած, այնչափ մտացիր երեւցաւ որ կը բնի այս պարագան երկու երեք անգամ դիտել տուաւ իրեն ինդալով:

Հիւրընկալէն հրաժեշտ առնողներուն առաջիններէն մէկն եղաւ:

Դրան առջեւ սպասող կառքերուն մէջ կը գտնուէր Սէմիւըլ Լայընի կիսակառքը: Իր կառապանին մօտ երթալով ըսաւ:

— Տուն դարձէք, ձիերը քակեցէք և պառկնցէք: Քիչ մը անհանգիստ եմ և տուն դառնալէ առաջ կարծ պտոյտ մը պիտի ընեմ հետիւն:

— Կ'աւ պարոն:

Կառապանը հեռացաւ: Սէմիւըլ Լայըն պահ մը փողոցէն իջաւ, յածախ ետին դառնալով, սառւգելու համար թէ իրեն հետեւող չկար: Յետոյ, վատահ ըլլալով թէ զինքը տեսնող եղած չէր, յանկարծ խոտորնակ փողոց մը դարձաւ և

մութին մէջ անհետացաւ։ Օր. Մինի տը վալի դադանիքը
բաւ պիտի պահուէր։

Այս կերպով հասաւ քաղաքին ծայրը, Նիւ Եօրքի մեծ
ձամբուն վրայ։ Տասը վայրկեանի չափ հետեւեցաւ անոր՝
յետոյ կանդ առաւ։ Այն ատեն ծառի մը կրթնեցաւ և սպա-
սեց, քաղաքին կողմը նայելով։

Դիմացը մէկը չէր ելած։ Կրնար ուրեմն վասա՞ ըլլաւ
թէ ո՛չ ոք բան մը պիտի գիտնար։

Քիչ մը ետքը երկու լոյսեր երեւցան հեռուէն, արագ
արագ մօտենալով։ Լայընի սիրտը ուժգին կերպով կը բա-
րախէր։ Ա՛ն էր։ Քանի մը վայրկեանէն անոր քովը նստած
պիտի ըլլար և պիտի գիտնար թէ կ'ընդունէր իր անունն
ու հարատութիւնը։

Այս յանկարծական ու անակնկալ արկածէն բոլորովին
զինովցած էր։ Քանի մը ժամ առաջ որո՞ւն մտքէն կ'անցնէր
ասիկա։

Օթօմօպիլը կը մտենար իր ընթացքը մեղմացնելով։
Սէմիւլ Լայըն ճամբուն մէջտեղը ուրքի վրայ կեցած էր
հեռուէն նշմարուելու համար։ Կառքը եկաւ և ճիշդ իր
առջեւը կեցաւ։

Յառաջակողմբ նստած էին «չօֆէու»ը և ուրիշ մարդ
մը, որ նոյնպէս օթօմօպիլ վարողի գլխանոց մը և ակնոց-
ներ կը կրէր։

Մինի տը վալ դուխը դռնակէն դուրս հանեց և ցած
ձայնով ըսաւ։

— Դո՞ւք էք, Լայըն։

Վազեց անոր մօտ, դռնակը բացաւ և նստաւ օթօմօ-
պիլը, որ մեկնեցաւ զգլիխ արագութիւնով մը։ Լայըն ու-
շադրութիւն անգամ չըրաւ։ Կնոջ մօտը գտնուելու երջան-
կութեանը նուիրուած ըլլալով ամբողջովին, անգամ մը և և
կը ջանար կարդալ անոր աչքերուն մէջ։

— Օր. Մինի տը վալ, ըսաւ ցած ձայնով, երջանիկ
եմ, շա՛տ երջանիկ։

— Ես ալ, պատասխանեց երգչուհին։ Տարիներէ ի վեր
կը սպասէի այն ժամուն, ուր ձեղ պիտի տեսնէի իմ քովս
նստած։ Վերջապէս ահաւասիկ քովս էք։

Սէմիւլ Լայըն չկրցաւ սարսուռ մը արդիւել։

— Տարիներէ ի վեր, կրկնեց մեքենաբար։ Բայց տես-
նենք, կարելի՞ չէ։

— Բայց այո՛, Սէմիւլ Լայըն։ Ա՛ն, զիս չճանչցա՞ք
ուրեմն . . . վերջապէս կարելի է։ Երբ մեր տունը կը յաճա-
խէիք, ես խենդուկ և աննշան աղջնակ մըն էի, որուն կա-
րեւորութիւն իսկ չտուիք։

Լայըն սկսաւ դողալ։ Մինիի ձայնը յազթական ու չս-
րաշուք շեշտ մը առած էր, որ թոյլ կուտար ամէն բանէ
վախնալու։

— Բայց . . . Օր. Մինի . . . չեմ հասկնար, ես . . .

— Հիմա կը հասկնաք։ Ուրեմն ստուգիւ երեւակայեցիք
թէ սիրոյ համա՞ր էր որ առաջարկեցի ձեզ մինչեւ Նիւ Եօրք
ինձի ընկերանալ օթօմօպիլիս մէջ։ Սէր՝ ձեղի՞ համար։
Բայց դուք ամէնէն գծուձ և ամէնէն զզուելի էակն էք, որ
երրեք իր ներկայութիւնովը աղտոտած ըլլայ երկիրը . . .
Ո՛չ, ատելութեան համար է որ հոս բերի ձեզ, հո՛ս ուր պի-
տի մեռնիք։ Տարիներէ ի վեր երգում ըրած եմ վրէժո
լուծել ձեզմէ։ Երդումս գործադրելու ժամը հնչե՛ց։

Բառ մը արտասանելու անկարող, Լայըն սարսափով
մտիկ կ'ընէր աւս սպասնալից խօսքերը։

— Ուրեմն ձի՞շդ է որ չէք ճանչնար զիս, շարունակեց
աղջիկը։ Է՛ ուրեմն, ո՛վ ըլլալս պիտի ըսեմ ձեղի՞ . . . Մինի
տը Վալ թատերական անունս է։ Բուն անունս Մինի ձէֆրի
է և հայրս կը կոչուէր Հիւպըրթ ձէֆրի։

Սէմիւլ Լայըն բարձր աղաջակ մը արձակեց։ Ուզեց
ուոքի ելլել, գանակը բանալ և դուրս ցատկել օթօմօպիլէն,
անոր սրարշաւ վազքին հակառակ։ Բայց կինը, որուն ատե-
լութեան ոյժը կարծես թէ տասնապատկուած էր, քլորօ-
ֆումի մէջ թաթիսուած թաշկինակ մը զրաւ անոր ուունգե-
րուն տակ, մինչ միւս ձեռքով օթօմօպիլին բարձերուն վրայ
ձգեց զայն և գլուխը դէպ ի ետեւ բռնեց։

Մարդը նախ յուսահատական դիմադրութիւն մը ըրաւ,
բայց Մինի բոլոր ուժովը պոռաց «չօֆէու»ը օդնութեան
կանչելու համար։ Օթօմօպիլը յանկարծ կեցաւ և բոպէ մը
ետք երկու դռնակները միեւնոյն ատեն կը բացուէին։ Լա-
յըն, որ քլորօֆումին աղջեցութեան տակ արդէն կիսովին
կորսնցուցած էր գիտակցութիւնը, դուրս հանուեցաւ և

մինչեւ փոսին մէջ քաշքուեցաւ : Հո՞ն, երկու մարդիկը անոր վրայ ծոեցան, քանի մը հոնդիւններ լսուեցան, որոնց յաջորդեց ամենախորին լոռութիւն :

Այն ատեն երկու մարդերէն մէկը Բաթէրսընի ճամբան բանեց և շուտով կտրեց անցաւ զինքը քաղաքէն բաժնող հեռաւորութիւնը : Միւսը իր տեղը նստաւ դարձեալ : Մինի աը Վալ կառքին մէջ մնացած էր : Քիչ մը ետք օթօմօպիլը ճամբայ ելաւ նորէն և մութին մէջ անհետացաւ գէալ ի նիւ Եօրքի կողմը : Փոսին մէջ մարդկային մարմին մը փոռւած էր անչա՞րժ :

ԶԳԱՅԱՑՈՒՆՑ ԳԻՒՏ ՄԸ

Հետեւեալ առառու, Բաթէրսընի մէջ Սէմիւրլ Լայընի բնակած ամարանոցը տակնուվրայ էր : Տանտէրը եկած չէր : Անկողինը պարապ էր : Աւրուած չէր բնաւ : Առաջին անգամ էր որ այդպիսի բան մը կը պատահէր և ծառաները պարտք համարեցին անմիջապէս իմաց տալ ոստիկանութեան :

Հազիւ թէ այս առաջին ձեռնարկը կատարուած էր, երբ գիւղացի մը, որ ամէն առոտու կառքով կաթ կը բերէր քաղաք, ոստիկանատուն ներկայացաւ և յայտարարեց թէ Բաթէրսընէն կէս մզոնի չափ հեռու, ձամբուն եղերքի փոսին մէջ գտած էր երեկոյթի զգեստ հագած մարդու մը դիակը :

Մեծ հոդ տարած էր մարմինին չդպչիլ, որպէսզի դատական քննութիւնը չխանգարէ : Մեռեալին նկատմամբ տուած տեղեկութիւններէն կարելի չէր տարակուուիլ անոր ինքնութեանը վրայ : Սէմիւրլ Լայընը միայն կրնար ըլլալ :

Իսկոյն քանի մը ոստիկաններ, Բաթէրսընի ոստիկանապետ Կօֆի հրամանին տակ, գացին կառապանին ցոյց տուած տեղը : Երկու ծառաներ կ'ընկերանացին անոնց :

Դիակը իրօք Սէմիւրլ Լայընի կը պատկանէր : Դժբախտ մարդը խեղդուած էր մետաքսէ նուրբ պարանի մը միջոցաւ, որ ծայրայեղ ուժգնութիւնով մը սեղմած էր անոր կոկորդը : Մարմինին դիրքը և ուրիշ զանազան մանրամասնութիւններ

կը ցուցնէին թէ տկար դիմադրութիւն մը միայն ըրած էր իր վրայ յարձակողներուն : Վախը թոյլ տուած ըլլալու չէր զոհին որ ինքինքը պաշտպանէ : Թղթապանակ, ժամացոյց, մատանիներ, զրամապանակ և նոյն իսկ բանալիներու արքացած էին : Ուրեմն ոճիրին շարժառիթը գողութիւն էր :

Դատական պաշտօնատարը, դիակին վրայ կարծ քննութիւն մը կատարելէ ետք եզրակացուց թէ խեղդամահեղած էր :

Ոստիկանապետ Կօֆ անմիջապէս տեղոյն վրայ կատարեց մանրազնին քննութիւն մը, որ դժբախտաբար լուսաբանութիւն մը չբերաւ : Մասնաւորապէս վրդովիչ գաղտնիքի մը առջեւ կը գտնուէին :

Նախ և առաջ, ի՞նչպէս կ'ըլլայ որ Սէմիւրլ Լայըն զոհ գացած էր քաղաքէն այդքան հեռու : Կառապանը հարցաքննուելով, յայտարարեց թէ իր տէրը, իրիկուան ժամերը Մր. Զարլզ կը նիւ տունը անցընելէ ետք, հրամայած էր իրեն որ առանձին տուն դառնար, աւելցնելով թէ ինքինքը աղէկ չէր զգար և թէ երթալ պատկելէ առաջ, նախապատիւ կը սեպէր պղափկ պտոյտ մը ընել հետիոտն :

Հետեւաբար ստիպուած էին ենթադրելու, — այդ կարծիքին հաւանական չըլլալուն հակառակ —, թէ Սէմիւրլ Լայըն իր պտոյտը շարունակած էր մինչեւ այն տեղը և թէ ճամբան գիշերային թափառաշրջիկներու ձեռքը ինկած էր :

Բայց ոստիկանութիւնը ի՞նք ալ կը զգար թէ այս բացարութիւնները ո՛քափ անբաւական էին : Գաղտնիքը աւելի կնճռուեցաւ երբ ծառայ մը եկաւ յայտարարեց թէ առտուան ժամը 3ին լուած էր տունին դրան բացութիւն ու գոցութիւն և մէկու մը ուղղութիւն՝ դէպ իր տիրոջ աշխատութեան սենեկը :

Համոզուած ըլլալով որ Մր. Սէմիւրլ Լայընն էր եկողը, այլապէս ուշագրութիւն չէր ըրած և գրեթէ անմիջապէս ետքը քնացած էր նորէն :

Մէկ խոսքով, ոստիկանապետ Կօֆ շուտով հասկցաւ թէ կնճռուած և խորհրդաւոր գործի մը առջեւ կը գտնուէր և որովհետեւ կ'ուզէր այս հանելուկին լուծումը գտնել, զոհն հանրային կարծիքին գոհացում տալու համար, որոշեց երթալ գտնել անուանի գաղտնի ոստիկան նաթ Փինքէրթընը :

Իր մեկնումէն քիչ ժամանակ առաջ, ընդունեց Զարլզ

Կըրնիի այցելութիւնը։ Դործարանատէրը, որ աղէտին հետեւանքով բոլորովին այլայլած էր, պատմեց թէ առջի իրիկուն կայըն իրեն հետ եղած էր, բայց թէ՝ տունը և թէ նուազահանդէսին մէջ ամենադոյզն մտահոդութիւն ցոյց տուած չէր։ Հրաժեշտ առած ատեն Սէմիւըլ կայըն տուն գառնալէ առաջ պտոյտ մը բնելու դիտաւորութիւն յայտնած չէր։

Երբ ոստիկանապետ Կօֆ յայտնեց իրեն թէ մտադիր էր Նիւ Եօրք երթալ գաղտնի ոստիկան Նաթ Փինքէրթընէն խնդրելու համար որ քննութիւնը վարէր, Կըրնի իր հաւանութիւնը յայտնեց աշխոյժով։

— Այո՛, այո՛, գացէք, ըսաւ։ Աստիկա շատ աղւոր գաղտփար մըն է։ Համոզուած եմ թէ վարպետը պիտի կրնայ խեղճ բարեկամիս սպանիչը երեւան հանել։ Եթէ անիկա շաղջողի, պէտք է ամէն յոյս էքանննք։

Հետեւաբար Կօֆ Նիւ Եօրք գնաց։ Քանի մը ժամ ետք Եաթ Փինքէրթընի գրասենեակը ներկայացաւ։

Մեծանուն ոստիկանը անձնապէս կը ճանչնար ոստիկանապետը։ Իսկոյն ներս բերել տուաւ զայն ու փութկոտ ընդունելութիւն մը ըրաւ։

— Նոտեցէք, Մր. Կօֆ, ըսաւ։ Մր. Սէմիւըլ կայընի սպանութեան մասին է որ եկած էք։

— Այո՛, վարպետ։ Գիտէ՞ք արդէն…

— Յաւելուած մը կարդացի։ Բայց կը հասկնաք թէ լրադիրը չէր կրնար մեծ բան մը ըսել որոշապէս։ Ուստի կը խնդրեմ որ գործը մանրամասնօրէն պատմէք ինձի։

Ոստիկանապետը գիտցածը ըսաւ։

— Խճուղիին վրայ հետք մը չդտա՞ք։

— Բնա՛ւ։ Սէմիւըլ կայըն, իր գիշերային պտոյտին միշոցին, թափառաշրջիկներու ձեռքը ինկած ըլլալու է, որոնք սպաննած են զինքը կողոպուտի համար։

Վարպետը ժխտումի շարժում մը ըրաւ։

— Ո՛չ, ես ձեր կարծիքէն չեմ, ըսաւ։ Մառաներուն միահամուռ վկայութեան համեմատ, ինչպէս ըսիք, Սէմիւըլ կայըն անկէ առաջ գիշերուան մէջտեղը պտոյտի երթալու գաղափարը ունեցած չէր։ Միւս կողմէ մի՛ մոռնաք թէ ուշ էր երբ Մր. Կըրնիի երեկոյթը աւարտեցաւ։ Ուստի շատ

հաւանական չեմ գտներ որ, երբ Սէմիւըլ կայըն իր կառապանին հրամայեց տուն դառնալ, ձիերը քակել և երթալ պառկիլ, ստուգիւ մտագիր եղած ըլլար քաղաքէն գուրս պտոյտ մը կատարելու երթալ։ Ո՛չ, ո՛չ, վստահ եղէք, այդպէս մէկէն ի մէկ իր սովորութիւններուն հակառակ գործելու համար ուրիշ պատճառ մը ունէր և խնդիրը այդ պատճառը գտնելուն վրայ է։ Եւ յետոյ ուրիշ մանրամասնութիւն մը կայ, որ մասձել կուտայ ինձի։ Առտուան ժամը 3ին միջոցները ծառայ մը լսած էր գրան բացուիլը ու զոցուիլը։ յետոյ մէկու մը ուղղուիլը դէպ իր ափող սենեակը։ Կարծեր է թէ Սէմիւըլ կայըն էր և ասիկա շատ բնական է։ Բայց ես համոզուած եմ թէ անիկա ուրիշ մէկն էր։

— Ա՛հ, և ո՞վ էր, հարցուց Կօֆ հետաքրքրուելով։

— Նոյն ինքն մարդասպանը։

Ոստիկանապետը ցնցուեցաւ և գաղտնի ոստիկանին նայեցաւ թերահաւատ դէմքով մը։

— Մարդասպանը, ըսաւ։ Բայց ինչ ընելու պիտի զար իր զոհին տանը մէջ։ Եւ յետոյ իր հետքերը պիտի գտնուէին։

— Վստահ եմ թէ պիտի գտնէք եթէ աղէկ փնտաէք։

— Մր. Փինքէրթըն, կրնամ աղանովել ձեզ թէ ամբողջ քաղաքին և մասնաւորապէս կայընի աշխատութեան սենեագաղին խուզարկութիւններ կատարուեցան, բայց անոնք ո և է արդիւնք չտուին։

Փինքէրթըն պահ մը մտածեց և յետոյ հարցուց։

— Այդ աշխատութեան սենեակին մէջ մեծ սեղան մը, գրասեղան մը ըլլալու է, այնպէս չէ։

— Այո՛։

— Անոր դարակները աչքէ անցուցի՞ք։

— Ո՛չ, ամենքն ալ բանալիով գոցուած էին։

— Սենեակին մէջ դրամարկղ մը կա՞ր։

— Այո՛, պողպատէ բաւական մեծ դրամարկղ մը։

— Բնականաբար անիկա ալ գոց էր։

— Անշուշտ։ Հետեւաբար, եթէ մէկը փորձած ըլլար ըանալ գրասեղանին դարակները կամ դրամարկղը, անմիշապէս պիտի նշմարէինք այդ փորձերը, որոնք անշուշտ հետքեր ձգած պիտի ըլլային։

— Ո՛չ, ձեր ըսածը ներկայ պարագային համար չէ, դիտել տուաւ Փինքէրթըն։

— Ինչո՞ւ, կ'աղաքեմ:

— Կը մոռնաք ուրեմն թէ զոհին վրայէն առած էին ո՛չ միայն իր գրամապանակը, մատանիները, ժամացոյցը, շղթան և թղթապանակը, այլ նաև բանալիները:

— Ա՛հ, ձիւդ է, միտքս եկած չէր, ըստ Կօֆ չծածկելով իր շփոթութիւնը՝ այդքան կարեւոր մանրամասնութիւն մը զանց ըրած ըլլալուն համար:

— Անշուշտ ամէն բան կը հասկցուի, ըստ: Մարդասպանը տունէն ներս մտած է այդ բանալիներուն շնորհիւ: Ծետոյ աշխատութեան սենեակը երթալուն պէս, դիւրաւ բացած է գրասեղանին կամ դրամարկղին դարանները:

— Այդ պայմաններուն մէջ բացայալու է թէ կարելի չէր խորտակումի ամենափոքր հետք մը գտնել:

— Ատիկա անվիճելի է, միայն թէ մտածելու էր այդ բանին վրայ:

Վարպետը ոտքի ելած էր: Վերաբկուն հազաւ և գըլիստարկը դրաւ: Երկու մարդիկը կայարան գացին, ուր կառախումբ նստան Բաթէրսըն երթալու համար:

Ճամբան վարպետը քանի տեղեկութիւններ ուզեց իր ընկերէն: Հարցումներ ըրաւ նուագահանդէսին վրայ, որ առջի որ տեղի ունեցած էր Բաթէրսընի մէջ: Ուզեց գիտնալ թէ անիկա ուր տեղի ունեցած էր, ով ներկայ գտնուած էր և մասնաւորապէս ուզեց գիտնալ թէ ո՛րոնք էին հրահրեալները, զորս Զարլզ կըրնի տուն տարած էր, նուագահանդէսին աւարտելէն ետք:

— Օ՛հ, ըստ ոստիկանապետը, քաղաքին մէջ խիստ ձանօթ և ընդհ. յարդանք վայելող անձեր միայն կային:

Վարպետը կը յուսար թէ Կօֆի կողմէ հայթայթուած բառ մը, տեղեկութիւն մը թոյլ պիտի տային իրեն գտնել իսրահրդաւոր պատճառը, որուն համար Լայըն իր կառապանը ճամբած էր, փոխանակ կառքով տուն դառնալու:

Բայց այս կէտին վրայ յուսախար եղաւ:

Երբ կառախումբը Բաթէրսըն հասաւ, դաղմանի ոստիկանը Սէմիւլ Լայընի ամարանոցը գնաց:

Նախ հարցաքննեց սպասաւորը, որ առտուան ժամը Յին լսած էր փողոցին դրան բացուիլն ու գոցուիլը և տանը մէկու մը պատիլը: Այդ մարդը ճշմարտութեան ա՛յն-

պիտի շեշտով մը կը խօսէր որ անկարելի էր կասկածիլ անոր անկեղծութեանը վրայ:

Հետեւաբար հաստատուած էր արդէն թէ մէկը ամարանոց մտած էր և Փինքէրթըն համոզուած էր որ այդ մէկը Սէմիւլ Լայընի սպանիչն էր:

Դաղմանի ոստիկանը իր կեղծ բանալիներուն միջոցաւ բացած էր գրասեղանին բալոր դարակները: Ամէն բան իր տեղը կը գտնուէր կանոնաւոր կերպով: Դրամ չկար բնաւ: Բայց հաւանական էր որ Լայըն իր դրամը պահած ըլլար պողպատեայ դրամարկղին մէջ, որու ներկայութիւնը այս սենեակին մէջ՝ լաւ պիտի չբացատրուէր արդէն առանց ասոր:

Այդ դրամարկղը Նիւ Եօրքցի էլքէն եղբարց զործարանին մէջ շնուռած էր: Դործարանատէրին անունը վարի կողմը, պղինձէ պղտիկ տախտակի մը վրայ նշանակուած էր:

Փինքէրթըն հեռածայնեց էլքինի և խնդրեց որ հաճին շուտով զործաւոր մը զրկել, որ կարենար դրամարկղը բանաւ: Եւ որովհետեւ հոգ տարած էր դրամարկղին թիւը ըսելու, պաշտօնեան կրցաւ անմիջապէս դտնել հարկ եզած բանալիները:

Ասիկա ընելի ետք Փինքէրթըն կը պատրաստուէր մէկը զրկել Մը. Զարլզ կըրնիի, խնդրելու համար որ գար զինքը տեսնէր: Բայց զործարանատէրը նոյն պահուն եկաւ: Ոստիկանապետ Կօֆէն իմացած ըլլալով որ Փինքէրթըն Բաթէրսըն պիտի գար, հետաքրքրութիւնը և անուանի վարպետին հետ ծանօթանալու փափաքը հոնգուցեալ Սէմիւլ Լայընի ամարանոցը բերած էին զինք:

Ողջունեց գաղտնի ոստիկանը, որ խսկոյն ըստ անոր.

— Մէկը պիտի զրկէի ձեզ կանչելու համար, Մը. կըրնի, որովհետեւ անհրաժեշտ է որ ձեզ հարցաքննեմ:

— Իմ ուզածս ալ ուրիշ բան չէ բայց եթէ կրցած բոլոր տեղեկութիւններս տալ ձեզի, Մը. Փինքէրթըն, պատասխանեց կըրնի: Կը ցաւիմ միայն որ անոնք պիտի չկրնան միծ բանի մը ծառացին:—գոնէ կը վախնամ որ այնպէս ըլլայ:

— Տեսնենք... Մը. Կօֆի յայտարարած էք թէ երէկ իրիկուն Լայընի ընթացքին մէջ բոն մը չկար որ ձեր ուշադրութիւնը գրաւէր: Ճիւդ է, այնպէս չէ:

— Անշուշտ: Իմ տունս անցուցած վերջին ժամուն մէջ

Քիչ մը յուզեալ երեւցաւ ինծի, բայց կրնամ սխալած ըլլալ,
վասն զի միւս հրաւիրեալներովս կը զբաղէի և կը հասկնաք
թէ չէ կրնար ժամանակս անցընել Լայընի դէմքը քննելով:

— Կընդունիմ...: Էսել է թէ Օր. Մէրի տը Վալէն
զատ ձեր տունը գտնուողները այնպիսի անձեր էին, որոնց
ամենքն ալ երկար ատենէ ի վեր կը ճանչնայիք, այնպէս չէ:

— Այո՛: Եւ անոնցմէ ոչ մէ կը կրնալ կասկածի ենթար-
կուիլ: Բոլոր հրաւիրեալներուս համար պատասխանատու
եմ իմ անձիս պէս:

— Բացի Մինի աը Վալէն, որ, նոյն իսկ ձեր խոստո-
վանութեամբ, այդ երեկոյթին ներկայ գտնուող միակ օտար
անձն էր, դիտել տուաւ Փինքէրթըն:

Կըրնի սարստաց:

— Ներողութիւն, Մր. Փինքէրթըն, ըսաւ: Լրջօրէն չէ
որ կը խօսիք: Օր. Վալի մասին խնդիր չի կրնար ըլլալ:
Ասիկա բացայատ է:

Գաղտնի ոստիկանը յօնքերը չպռստեց:

— Երբ քննութիւն մը կատարեմ, սովորութիւն ունիմ
բան մը զանց չընելու, ըսաւ: Պիտի չզարմանաք ուրեմն
եթէ շարունակեմ հարցումներս: Զեր Լայըն բարեկամը այդ
կնոջ հետ տեսակցեցա՞ւ:

— Այո՛: Իրարու ներկայացուցի զանոնք նոյն իսկ
նուազահանդէսի սրահէն դուրս ելլելնէս առաջ: Ընթրիքէն
ետք ինծի կուզայ թէ մինչեւ իսկ նշմարեցի որ միասին
խոսած էին երկարօրէն:

— Լայըն և Օր. Վալ այս հանդիպումէն տռաջ զիրար
կը ճանչնայի՞ն:

— Ամենեւին..., և սակայն..., սպասեցէք քիչ մը:
Նուազահանդէսէն ետք հանդերձատուն գացի գտայ զինքը
և հարցուց ինծի թէ նուազահանդէսի միջոցին իմ քովիս
թիկնաթուին վրայ նստող պարոնը ո՞վ էր: Պատասխանեցի
թէ բարեկամս Սէմիւլլ Լայընն էր: «Ինծի անանկ կուգար
որ կը ճանչնայի զայն, բայց կը տեսնեմ որ սխալած եմ»,
ըսաւ:

Գաղտնի ոստիկանը, յանկարծ հետաքրքրուելով, ուշա-
դրութիւնը լարեց:

— Ուրիշ բան մը չըսա՞ւ, հարցուց:

Կըրնի պատասխանելէ առաջ վայրկեան մը մտածեց:

— Հարցուց ինծի թէ, ըսաւ յետոյ, ան ալ ընթրիքին
պիտի գտնուէր: «Այո՛», ըսի և այս պատասխանին վրայ
անմիջապէս ընդունեց հրաւէրու:

Փինքէրթըն նշանակալից ակնարկ մը ուզզեց ոստիկա-
նալետ կօֆի, որ իր քովը կը գտնուէր:

— Օր. Մինի տը Վալ ո՞ր ատեն մեկնեցաւ Նիւ Եօրք
երթալու համար:

— Գիշերը: Հրամեշտ առաւ ինձմէ ամենասիրալիր խօս-
քերով, յետոյ նստաւ զինքը բերող օթօմօպիլին մէջ:

— Նիւ Եօրք դառնալու համար ստիպուած էր անցնիլ
այն մեծ ճամբէն, որուն փոսին մէջ գտնուեցաւ Մր. Լայընի
դիակը:

— Անշուշտ:

Կըրնի տժգունած էր:

— Տէ՛ր Աստուած, ըսաւ: Մր. Փինքէրթըն, ձեր ըրած
հարցումներէն այլ ևս չեմ կրնար տարակուսիլ: Դուք համոզ-
ուած էք թէ Օր. տը Վալ դէր մը կատարած է այս գիշեր-
ուան տռամին մէջ:

Վարպետը առանց ուղղակի պատասխանելու շարունակեց:

— Խոնչպէս Կ'ըլլայ որ այնչափ համբաւաւոր արուես-
տագիտուհի մը Բաթէրսըն կուզայ երգելու համար: Ինք-
նաբե՞րաբար եկած էր:

— Օ՛հ, ո՛չ: Իմ խորհուրդիս վրայ է որ նուազահանդէ-
սին կազմակերպիչը անոր մասնակցութիւնը խնդրեց: Ան-
կեղծօրէն ըսելով, շատ կը կասկածէի որ հաւանէր: Ամենք
ալ գիտէինք թէ շատ բարձր վարձք պահանջելու սովորու-
թիւն ունի և թէ մերձակայ քաղաքներէն քանի մը անօ-
րէններ ի զուր գիմում ըրած էին անոր:

— Եւ Բաթէրսընի համար անմիջապէս ընդունեց:

— Այո՛, և շատ զարմացանք լսելով որ չնչին վարձք
մը միայն պահանջած է:

Տարօրինակ արտայայտութիւն մը նկարուեցաւ Փին-
քէրթընի դէմքին վրայ:

— Պարոննե՛ր, ըսաւ հաստատուն շեշտով մը, լսածնե-
րուս նայելով, ինծի գրէթէ անտարակուսելի կ'երեւայ որ
Մինի տը Վալ ո՞ւ է կերպով մը խառնուած է այս գործին

մէջ։ Ուրեմն այդ կողմը պիտի ուղղեմ հետազօտութիւններս։ Անշուշտ բացարձակ գաղտնապահութիւն մը կը պահանջեմ ձեզմէ։

Կօֆ, որ նուագահանդէսին ներկայ զտնուած և միւս ունկնդիրներուն պէս սքանչացած է Մինի առ Վալի ձայնին վրայ, պարտք համարեց բողոքել կը ընիի հետ։

— Բայց, տեսնենք, պոռաց գործարանատէրը, անկարելի է, պարզապէս անկարելի՛ է։ Մինի առ Վալ շատ դրամ կը շահի, գեղեցիկ է, ուսեալ, զարգացեալ՝ և ունի ինչ որ կրնայ բաղձալ։ Այս պայմաններուն մէջ անհեթեթ չէ՞ վայրկեան մը միայն ենթադրել թէ կրցած է զողութեան շարժառիթով գործուած սպանութեան մը մասնակցիլ։

— Ո՞վ կ'ըսէ ձեզի թէ գողութիւնը պարզապէս կեղծ է և թէ խնդիրը իրականին մէջ վրէժինդրութեան մը վրայ չէ, հարցուց Փինքէրթըն ծանր ձայնով մը։

Երկու մարդիկը գլուխնին երեցուցին իրեւ ժխտումի նշան։ Ո՞չ, ստուգապէս իրենց անանկ կը թուէր թէ վարպետին ենթադրութիւնները հաւանականութեան սահմանները կ'անցնէին։

— Լայն ո՞րչափ ժամանակէ ի վեր Բաթէրունի մէջ կը բնակէր, հարցուց։

— Երեք տարի առաջ էր որ եկաւ և մեր քաղաքը հաստատուեցաւ։

— Ուրէկէ կուգար։

— Նիւ Եօրքէն։

— Գիտէ՞ք թէ ի՞նչ կ'ընէր հոն։ Ի՞նչպէս շահած է իր հարստութիւնը։

— Ինծի ըսած է թէ պանքա մը կը կարէր։ Գիտցածս այս է միայն։

— Այդ պանքան տակաւին դոյութիւն ունի՞։

— Ո՞չ։ Երբ գործէ քաշուեցաւ, պարզապէս դոցեց պանքան, փոխանակ ծախելու զայն։

— Գիտէ՞ք թէ Նիւ Եօրքի ո՞ր թաղին մէջ կը բնակէր։

— Եթէ չեմ սխալիր, 50րդ փողոցին շրջակայքն էր։ Անդամ մը ըսաւ ինծի, բայց հիմա ծշդիւ չեմ յիշեր։

Վարպետը աետրակին վրայ նօթագրեց տեղեկութիւնները գործարանատէրին, որուն զանազան հարցումներ ալ ըրաւ

մինչեւ որ Ելքէն եղբայրներու գործարանին կողմէ դրկուած պաշտօնեան եկաւ։

Դրամարկղը բանալու համար հարկ եղած բանալիները քերած էր և անմիջապէս ձեռնարկուեցաւ այդ գործողութեան։ Դարանները յաջորդաբար բացուեցան։ Ո՞չ դրամ կար, ոչ արժեթուղթ։ Անկարեւոր թուղթեր և տումարներ միայն զանուեցան։

Շատ դժուար կ'երեւար ընդունիլ թէ Սէմիլլ Լայըն քան մը ունեցած չըլլար իր դրամարկղին մէջ։ Ծառայ մը, որ երեք տարիէ ի վեր հանգուցեալին քով կ'աշխատէր, հաւասար թէ իր տէրը մեծ քանակութեամբ արժեթուղթ և դրամատում կը պահէր հոն։

Ուրեմն այլեւ կարելի չէր տարակուսիլ։ Գողերը բացա՞ծ էին դրամարկղը։ Փինքէրթըն որոշապէս այս կարծիքը յայտնեց ոստիկանապետին։

Գալով Մինի առ Վալի յանցապարտութեան կամ մեղակցութեան, Կօֆ և Կըրնի չէին ուզեր ատոր հաւատալ։

Մութը Կոխելուն պէս վարպետը քաշուեցաւ։

— Հիմակ ի՞նչ պիտի ընէք, հարցուց Կօֆ։

— Նիւ Եօրքի պիտի դառնամ և քիչ մը պիտի զրադիմ այդ Մինի առ Վալով։

— Անհամբեր եմ գիտնալու թէ այդ կողմէն բան մը պիտի գտնէ՞։ Չեմ կրնար ընդունիլ որ կասկածի մը ստուերը գտնուի այդ հող վրայ։

— Շատ կը վախնամ որ անհաճոյ անակնկալ մը ունենաք, պատասխանեց Փինքէրթըն, Ամէն պարզացի մէջ կը յիշեցնեմ ձեզի թէ բացարձակ գաղանապահութիւն մը խոստացաք ինծի։

— Հանդարտ եղիք, Մը, Փինքէրթըն, ըսաւ Կօֆ։

Գաղտնի ոստիկանը հրաժեշտ առաւ Կըրնիէն և հեռացաւ, արագօրէն կայարան գնաց և Նիւ Եօրքի կառախումը նստաւ։ Իրիկուան ժամը Թին միջոցները այդ քաղաքը հասաւ։

ԵՐԳՉՈՒՀԻՒՆ ՄՕՏ

Նիւ Եօրք դարձին, Նաթ Փինքէրթըն իր զրասենեակը գնաց և հեռածայով կանչեց իր երկու օգնականները՝ Բոլ Բէրիէ և Մօրիսըն։ Բաթէրսընի մէջ իմացածները հազորդեց անոնց; առանց ծածկելու իր յղացած կասկածները։

Յետոյ, ժամանակը ուշ ըլլալուն հակառակ, հրամայնց որ անմիջապէս գործի սկսին։ Ամէն բանէ առաջ պէտք էր ճշդիւ գիտնալ թէ Սէմիւըլ Լայըն ո՞ւր կը բնակէր այն թուականին, ուր Նիւ Եօրք հաստատուած էր տակաւին և թէ ի՞նչ գործով կը զբաղէր։

Իսկ ինքը կեղծ անունով մը ներկայացաւ այն թատրոնին անօրէնութեան, ուր Օր. տը Վալ իր սկզբնաւորութիւնը ըրած էր և հարցուց թէ կը հաճի՞ն այդ կնոջ հասցէն տալ իրեն։

Առանց դժուարութեան գոհացում տուին իրեն։ Կը բնակէր Արեւելեան 149րդ փողոցը, թիւ 165։

Քաղաքին այդ մասը ծանօթ էր վարպետին։ 149րդ փողոցին մէջ կը գտնուէին պղտիկ սիրուն ամարանոցներ, զորո կը շըշապատէին ինսմքով մշակուած պարտիզակներ։

Նաթ Փինքէրթըն որոշած էր ուղղակի նպատակին զիսէլ։ Այցելութիւն պիտի տար Օր. տը Վալի և անոր հետ քանի մը վայրկեան տեսակցելէ ետք շուտով պիտի հասկնար յանցաւոր կամ անմեղ ըլլալը։

Ուստի զրասենեակէն սեկնեցաւ, իր օգնականներուն համար ձգելէ ետք երգչուհին հասցէն ցոյց տուող գիր մը և գնաց դէպ ի օդային երկաթուղին, որ երրորդ Ծառուղիէն տարաւ զինք սինչեւ 117րդ փողոցի կայանը։ Հոն իջաւ և արագ քայլով մը ուղղուեցաւ դէպի 149րդ փողոց, ուր հասաւ քանի մը վայրկեանէն։

Շատ պատուհաններէ լոյս կը տեսնուէր տակաւին։ Ատեն ատեն դաշնակի մը ձայնը կը լուսէր։ 165 թիւ կը ու ամարանոց մըն էր, որ դրացի ամարանոցներուն կը նմանէր։ Բիւ մը ետ քայլուած էր և պարտէզով մը կը բաժ-

նուէր փողոցէն։ Գլխաւոր շէնքին ետեւ կը բարձրանար տեսակ մը տաղաւար, որ իբրեւ օթօմօպիլի կայան կը ծառայէր անշուշտ։

Գետնայարկը կային երկու լուսաւոր պատուհաններ։ Տունին մնացեալ մասերը մթութեան մէջ թաղուած կ'երեւէին։ Փինքէրթըն ետ զարձաւ։ Փողոցը ամայի էր։ Առանց վարանելու մազլցեցաւ վանդակորմէն և գնաց երկու պատուհաններուն առջեւ, որոնց ետեւը լոյս կը նշմարուէր տակաւին։

Այդ պատուհաններէն մէկը հաստ վարագոյրներով գոցուած էր, բայց միւսին վարագոյրները քիչ մը բացուած էին և թոյլ կուտային որ ակնարկ մը ձգուի սենեակին մէջ։

Վարպետը պատուհանին ծիչ ետեւ, պատին կրթնած աքամուէ զրասեղան մը միայն կրցաւ նշմարել։ Համազգեստ հակած մարդ մը նստած ըլլալու էր այդ զրասեղանին առջեւ։ Փինքէրթըն չէր կրնար տեսնել զայն, բայց կը նշմարէր անոր երկու ձեռքերը և ուկեզօծ լայն երիզով մը զարդարուած կապոյտ թեղանիքներու վարի ծայրը։ Այդ ձեռքերը զրասեղանին վրայ կրթնած էին և պատկերազարդ թերթէ մը կարատուած պատկեր մը կը կրէին։

Վարպետը զարմանքով ճանչցաւ ի՞ր իսկ պատկերը։ Վեց ամիս առաջ, յիշեալ թերթին մէկ խմբագիրը բաւական ճարտար եղած էր իր «քօտաք»ովը լուսանկարելու զինք երբ տունէն դուրս կ'ելլէր և պատկերազարդ մեծ թերթը անուանի ոստիկանին պատկերը հրատարակելու գեղեցիկ առիթը չէր փախցուցած։

Փինքէրթըն միեւնոյն ատեն ձայն մը լսեց։ Իր պատկերը ձեռքը բռնող մարդը առանձին չէր ուրեմն։ Իրեն հետ մէկը կար։ Անմիջապէս մինչեւ զրանը մօտ սպրդեցաւ։ Ամէն պարագայի մէջ կ'ուզէր գիտնալ թէ այդ երկու մարդիկը ի՞նչ կ'ըսէին։ Թերեւս Մինի տը Վալ ինք ալ սենեակին մէջ կը գտնուէր։

Իր կեղծ բանալիններուն շնորհիւ քանի մը բոպէի մէջ դուռը բացաւ և մտաւ բակը, զոր կանթեղ մը ակարօրէն կը լուսաւորէր։ Հոնկէ սողոսկեցաւ այն պղտիկ ունեակը, կը լուսաւորուած սենեակին կից էր և դուռով մը կը հարդրդագիր անոր հետ։

Փինքէրթըն աննշմարելի կերպով ու կիսովին բացաւ զայն առանց ամենափոքր աղմուկ մը յարուցանելու, այնպէս որ երկու մարդիկը բան մը չնշմարեցին։ Գաղանի ոստիկանը այս կերպով կրցաւ անցած դարձածը տեսնել և խօսածները լսել։

Արդարեւ սենեակին մէջ երկու հոգի կային։ Մէկը, — այսինքն գրասեղանին առջեւ նստող և ձեռքը պատկեր բռնողը, համազգեեստ մը հագած էր։ Ուրեմն տարակոյս չկար թէ տունին ծառաներէն մէկն էր։ Միւսը «Հօֆէոս»ի զգեստ հագած էր։ Սենեակին մէջտեղը, պղտիկ սեղան մը կար, վրան բաղմաթիւ շիշերով, որոնցմէ շատերը պարուած էին արդէն։ Երկու մարդիկը զուարթօրէն ժամանակ կ'անցընէին ու կը կարծուէր թէ իրենց տիրուհիին հետ խիստ ընտանեբար կը վարուէին, ապա թէ ոչ անիկա թոյլ պիտի չտար որ այդպիսի բան մը ըլլար իր տանը մէջ։

— Իրաւունք ունիք, Պիլի, կ'ըսէր «Հէֆէոս»ը, դիմագիծերուն աղէկ նայեցէք որ չմոռնաք։ Քանի մը շաբաթէ ի վեր Օր. աը Վ.ալ օր մը իսկ չանցըներ առանց գոնէ ժամ մը դիտելու այդ պատկերը։ Կ'ուզէ որ այդ մարդուն դէմքը յիշողութեանը մէջ քանդակէ, որպէս զի եթէ այդ նզովից արմատ ոստիկանը օր մը իր ճամբուն վրայ գտնուի, անակնկալի չգայ։ Պիտի կրնայ անոր բոլոր նենդամատութիւնները ջուրը ձգել և խնդալ անոր լարելիք բոլոր թակարդներուն վրայ։ Բայց ասիկա կարելի է պայմանաւ որ անմիջապէս ձանչնայ զայն։

— Այս', Սէմ, լաւագոյն գաղափար մըն է, զոր ունեցաւ Մինի և ես հաւանելէ զատ ուրիշ բան չեմ կրնար ընել։ Այդ խմորը ունեցող մէկու մը հետ շատ կարելի չէ զգոյշ կենալ և եթէ զբաղի Բաթէրունի զործով……

Սէմ քահ խնդաց։

— Աշխատութիւնը վրայ պիտի երթայ։ Ճակատը կը չափեմ անոր որ այս գաղանիքը լուծէ։

— Անշուշտ։ Ո՞վ կրնայ մտքէն անցընել թէ այս սպանութեան թելադրիչը հոչակաւոր երգչուհի Մինի աը Վալն է։

— Անշուշտ ո՛չ ոք։ Բայց նաեւ պէտք է խոստովանիլ թէ այս ամէնը մեծ ճարտարութիւնով մը կատարուեցաւ։ Ամենափոքր հետք մը չկայ, նոյն իսկ երբ ամարանոց մտաք

դարմարկով կողոպտելու համար։ Հետաքրքիր եմ զիտնալու թէ դրամին և արժեթուղթերուն անհետացած ըլլալը նշմարած են արդէն։

— Կը տարակուսիմ, պատասխանեց ծառան, քանի որ դրամարկովին բանալին իրենց քովը չէ։ Արդէն չեմ կարծեր որ մէկը զիտցած ըլլայ ամարանոց այցելելս։ Ծառաները կը քնանացին և ո՛չ ոք լսած ըլլալու է ներս մտնելու։ Իրաւ է թէ անշուկ գործելու չաշխատեցայ։ Ի՞նչ հարկ կար։ Եթէ լոէին, պարզապէս պիտի կարծէին թէ Լայընն էր որ տուն կը դառնար։

Այդ պահուն Սէմ խորին հառաջանք մը արձակեց և Պիլի կիսովին ասդին դարձաւ աթոռին վրայ։

— Կը հառաջէք, ինչո՞ւ, խղճի խա՞յլթ ունիք, հարցուց։ Սէմ Պիլիի երեսը նայեցաւ։

— Ո՛չ, ամենեւին, ըսաւ։ Կը խոստովանիմ սակայն թէ խիստ անախորժ զգայնութիւն մը կ'ունենայ մարդ երբ ինքնիրենը կ'ըսէ թէ մարդկային էակի մը սպանութեան մասնակցած է։ Բայց նկատումներ կան, որոնց զիմադրել կարելի չէ և որոնք ամէն բանի կարող կ'ընեն ձեզ։

— Իրողութիւնը սա է որ Մինի անսովոր առատաձեռնութիւնով մը վարուեցաւ մեզի հետ։ Այսուհետեւ աշխատելու պէտք չունինք ու աւելի երկար տանը պիտի չմնանք իր ծառայութեանը մէջ։ Իրաւ է թէ չնչք կընար անմիջապէս բաժնութիւն անկէ, վասն զի այս կերպով կասկածներ կ'արթնցնենք։

— Իրաւունք ունիք, ըսաւ Սէմ խուկ ձայնով մը։ Բայց այս զործին իսծի բերելիք գրամը միացեալին հետ բաղդատելով ոչինչ է իսծի համար։ Հարստութիւնը ի՞նչ կարեւորութիւն ունի, երբ Մինին իմս պիտի ըլլայ։

Ծառան մէկ ոստումով մը ելաւ։

— Ի՞նչպէս, զո՞ւք ալ, պոռաց։

Սէմ շտկուեցաւ։

— Ի՞նչ ըսել կ'ուզէ «դո՞ւք ալ»։ Ա՛հ, կ'երեւակայէք թէ յաջողութիւն պիտի ունենաք Մինիի քով։

— Այս', բարեկամո, պատասխանեց ծառան, կը յաջոզիմ, զօնէ ձեզի չափ։

— Սո՞ւտ էք, սո՞ւտ էք։ Ես ամէն բան պիտի ըսեմ

ձեզի, մտիկ ըրէք: Ո՞չ թէ դրամասիրութեան, այլ Մինիի
հանդէս զգացած սիրոյս համար մասնակցեցայ ոճիրին...
Կուզեմ որ իմս ըլլայ այդ կինը: Գիշեր ցորեկ անոր վրայ
միայն կը խորհիմ: Ի՞նչ փոյթ դասակարդի տարբերութիւնը,
որ կայ մեր երկուքին միջեւ: Զէ՞ որ մեր ձեռքերը միեւ-
նոյն զոհին արեանը մէջ թաթխեցինք: Մինի կրնայ կինս
ըլլալ: Իրարու առջեւ կարմրելու պատճառ այլ չունինք այլ
եւս: Պիտի ամուսնանամ անոր հետ: Երդում ըրած եմ:

— Ամենեւին, տիմար, պատասխանեց Պիլի բոցավտո-
աչքերով: Անիկա ինծի հետ պիտի ամուսնանայ: Կը սիրեց
զայն, ինչպէս դուք, և սէրս խոստովանած եմ իրեն: Իր
ձեռքը խոստացաւ ինծի, եթէ ուզէի օգնել իրեն կայընը
մէջտեղէն վերցնելու համար և սակարկութիւնը ընդունեցի:
Ես իմ խօսքս պահեցի: Կարգը իրենն է իր խոստումը
գործադրելու:

Սէմ գեր դեղին կտրած էր կառուխները կծկուեցան:

— Թշուառակա՞ն, ըստ խուլ ձայնով մը, անհաւատակի
է տդ: Ա՛հ, եթէ այդպէս ըլլալը գիտնայի, պիտի չօգնէի
ձեզի ոճիրը գործելու համար:

— Տեսնենք, Սէմ, ողջամբտ եղէք: Դրամ ունիք,
շա՛տ դրամ: Ահաւասիկ հարուստ էք: Զդեցէք ձեր պաշ-
տօնը, փոխեցէք անունիդ և դասակարգնիդ և պիտի
գտնէք ուրիշ կին մը, որ երջանիկ պիտի ընէ ձեզ:

— Ո՛չ, պիտի չմեկնիմ: Պիտի մնամ: Դուք պիտի
մեկնիք հոսկէ և տեղի պիտի տաք ինծի:

Իրենց աչքերէն կայծակ կը ցատկէր: Իրարու կը նայէին
երկու հակառակորդներու պէս, որոնք պատրաստեն մահա-
ցու կոիւ մղել:

— Սրիկա՞յ, պոռաց Պիլի: Եթէ համարձակիք Մինիի
մօտենաւ, շան պէս կը սատկեցնեմ ձեզ:

— Սատկեցուցէք նայիմ: Մինի ի՞մս է: Պիտի հար-
կադրեմ զայն կինս ըլլալու և եթէ մերժէ, առաջին գործս
պիտի ըլլայ դատարան երթալ և անցած զարձածը պատմել:
Պիտեմ թէ ես ալ կորստեան պիտի մատնուիմ, բայց որի՞ն
հոգք: Այս վայրկեանէն, ուր պիտի չկրնամ Մինին ունենաւ,
ապրիւ չեմ ուզեր այլ եւս:

— Իրաւ որ չափազա՞նց է ատիկա: Պիտի մեռնի՞ք:

Եւ Պիլի, կոռուփները բարձրացուցած, խոյացաւ Սէմի
վրայ, որ յարձակումին սպասեց, առանց քայլ մը ետ երթալու:
Բայց նոյն պահուն որոտագին ձայն մը պոռաց.

— Կեցի՞ր:

Երկու մարդիկը կեցան, իրենց ապշութենէն զետին
գալուելով: Քավի պղտիկ սենեակին դուռը բացուեցաւ և Նաթ
Փինքէրթըն սեմին վրայ կեցաւ ատրճանակը բարձրացուցած:

Դէմքը պաղ ու անկարեկիր մնացած էր և կը նայէր
երկու թշուառականներուն որոնք զիրար պիտի պատառէին
եթ՝ իր միջամտութիւնը ըլլար:

— Տիմարների, ըստ վարպետը չոր չեշտով մը: Իրացնէ
զիւահարած էք ուրեմն: Իրարու հետ պիտի կռուիք, թերես
զիրար պիտի խեղզէք կնոջ մը համար, որ բնաւ միտք չունի
ձեր երկուքէն ոչ մէկին պատկանելու:

«Եւ այդ կնոջը՝ ալխարհի ամէնէն ցած, ամէնէն գձուձ
էակներէն մէկուն համար մարգասպան եղաք: Ամօթ ձեզի:

Սէմ և Պիլի ճանչցան գաղտնի ոստիկանը:

— Նաթ Փինքէրթըն, պոռացին երկուքն ալ սարսաց
փահար:

— Այս՝ Նաթ Փինքէրթըն, պատասխանեց վարպետը:
Եւ հիմա, բաւական խօսեցանք: Իմ կալանաւորներս էք: Եթէ
փախչելու ամենազոյզն փորձ մը ընէք, կրակ կ'ընեմ: Զնո-
քերնիդ վե՛ր առէք:

Երկու թշուառականները անմիջապէս վեր առին իրենց
ձեռքերը: Զարհուրելի ոստիկանին չեշտին, ընթացքին մէջ
ա՛նչափ պատկառելի ու հարամայտկան բան մը կար որ զի
մաղրելու գաղափարն իսկ չունեցան:

Այս ատեն Փինքէրթըն սենեակին ներս մտաւ:

— Այս սնակներին չէիք սպասէր հէ՝, ըստ հեղնական
չեշտով մը: Համոզուած էիք թէ երթեք չէիք կրնար կասկածի
ենթարկուիլ: Դուք երկու տիմարներ էք որ այդ կնոջ խօս-
տումներուն հաւատացիք և ձեզի համար գժրախատութիւն է որ
ձեր թերահաւատութիւնը մինչեւ կառավինատ պիտի տանի
ձեզ,

Պիլի, այս սնակալի խօսքերը լսելով, քիչ մնաց որ պիտի
նուազէք: Իսկ «չօֆէոն»ը՝ Սէմ՝ սոսկալի հայնոյութիւն մը
բրաւ և ձեռքերը վար առնելով, ոստում մը ըրաւ գէպ ի

Պուռը: Բայց նոյն պահուն պայթում մը լսուեցաւ և Սէմինկաւ, գնդակ մը մտած ըլլալով սրունքին մէջ:

Տեսնելով որ իր մեղսակիցը կը փորձէր փախչիլ, Պիլիշարժում մը ըրած էր անոր հետեւելու համար, բայց շուտով հրաժարեցաւ այդ զաղափարէն և շարունակեց ձեռքերը վերբոնել:

— Կարծեմ թէ չէք ճանչնար զիս, ըստ Փինքէրթըն հանդարտօրէն, ապա թէ ոչ պիտի գիտնայիք թէ երբ մէկուն օձիքէն բոնեմ, անիկա բնաւ չաղափիր ձեռքէս:

Պիլիի մօտեցաւ և ատրճանակը ձգելով, անոր երկու ձեռքերը բռնեց, ուժգին շարժումով մը վար իջեցուց և ձեռանակապի զարկաւ: Յետոյ մօտեցաւ Սէմի, որ գետնին վրայ կը տապլտէր ողբազին հեծեծանքներ արձակելով և անոր դաստակներն ալ կաշկանդեց: Կը մեար գիտնալ թէ ուր կը գտնուէր Մինի տը Վալ:

— Զարժեր որ ուրանալու փորձ ընէք, ըստ Փինքէրթըն: Մինի տը Վալ ձերբակալուած է արդէն: Բանտն է և ինք է որ մատնեց ձեզ իբրև Սէմիւըլ Լայընի սպանիչները:

Երկու թշուառականները կատաղութեան աղաղակ մը արձակեցին, Պիլի, որ վախէն կը զողղղար պոռաց.

— Այս', բայց չըսա՞ւ թէ մեզ այդ օճիրին մղողը ինք էր գասն զի կ'ուզէր Լայընէն վրէժ լուծել: Եթէ կ'ըսէ թէ անմեղ է, սուտ կը խօսի:

— Այս', բազմաթիւ անձերու ներկայութեան ըստ թէ անմեղ է: Եւ հաւտացին իր խօսքին: Ոմանք նոյն իսկ կ'ուզէին անոր պաշտպանութիւնը ստանձնել:

— Ա՛ս, այս', Ուփերմ Սթէնֆօրտն է անշուշտ: Ըստ Սէմ: Եթէ դանիկա իր երեկոյթին հրաւիրեց, պատճառը այն է որ խենթի պէս սիրահարուած է անոր:

Փինքէրթըն հասկցած էր: Ասիկա գիտնալ ուզած էր:

Անոնվ կը ճանչնար Ուփերմ Սթէնֆօրտը: Ծատ հարուստ, շատ ուսեալ անձ մըն էր, զբականութեան և գեղարուեստի լուսամիտ պաշտպան, և կը սիրէր Հինգերորդ Ծառողիի իր պերճաշուք բնակարանին մէջ երեկոյթներ տալ, որոնց կը հրաւիրէր քաղաքին ամէնէն հոչակաւոր արուեստագէտները:

Փինքէրթըն պատուհանին առջեւ գնաց, բացաւ և սուլեց:

Քանի մը պահակներ պատասխանեցին այս սուլումին: Մէկ երկու վայրկեան ետք, 5—6 ոստիկաններ տունէն ներս մտան:

Վարպետը ինքզինք ճանչցուց անոնց և հրամայեց որ երկու կալանաւորները պահականոց տանին:

Երբ Սէմը ու Պիլին կը տանէին, վարպետը հանդարտ ձայնով մը ըստ:

— Հիմակ Ուփերմ Սթէնֆօրտի տունը պիտի երթամ և գեղանի Մինի տը Վալը պիտի ձերբակալիմ:

Կատաղութեան կրկին աղաղակներ պատասխանեցին իրեն:

— Ա՛ս, թշուառական մըն եմ ես, ըստ Սէմ, ետ մատնեցի զայն:

Երկու մարդիկը տարուեցան և Փինքէրթըն ամարանոցէն դուրս ելաւ Հինգերորդ Ծառուղիի երթալու համար: Փողոց ելլելով գտաւ իր օգնականը՝ Մորիսըն, որուն պաշտօն տուած էր փնտուել թէ Սէմիւըլ Լայըն ատենօք ուր կը բնակէրե: Ի՞նչ կ'ընէր նիւ եօրքի մէջ:

Մօրիսըն յաջողած էր գանել Լայընի նախկին հասցէն: Մերձակայ սրահի մը մէջ տեղեկութիւններ տուած էին հանգուցեալին վրայ:

Պէտք է ըսել թէ այդ տեղեկութիւնները դրուատալից ըլլալէ հեռու էին: Լայըն կը բնակէր Յիսունեւլիցերորդ Փողոցի մէկ հին տունին առաջին յարկը և ամբողջ թաղին մէջ ճանչցուած էր իբրեւ ամէնէն վարնոց տեսակէն վաշխառու մը, որ իր ճարտարութեան շորհիւ միշտ կրցած էր ճողոպրիւ օրէնքին ձեռքէն:

Երկու գաղտնի ստիկանները կառք մը նստան և շուտով հասան Հինգերորդ Ծառուղի: Սթէնֆօրտի պերճաշուք ամարանոցին մօտերը կեցան և կառքէն իջան:

~~~~~

## ԵՂԵՐԱԿԱՆ ՎԱԽՃԱՆ

Սթէնֆօրտի ամարանոցին գետնայարկի սրահները շփեղ-  
օրէն լուսաւորուած էին, վասն զի հարուստ և փայլուն  
հրաւիրեալներ կը փութային հոն:

Փինքէրթըն և Մօրիսըն դրան առջեւ գացին և իսկոյն  
ոսկեզօծ երիզներով համազգեստ հազած ծառայ մը դիմա-  
ւորեց զիրենք:

— Ի՞նչ կ'ուզէք, ըստ:

Բայց զարհուրանքով ընկրկեցաւ երբ Փինքէրթըն իր  
անունը յայտնեց և զաղտնի ոստիկանի իր նշանը ցոյց  
տուաւ:

— Եախ պարապ սենեակ մը երթանք, ուր մէկը չկրնայ  
տեսնել մեզ, ըստ:

Ծառան նախասենեակին մէջէն առաջնորդեց երկու  
զաղտնի ոստիկաններուն և բացաւ պերճօրէն կահաւորուած  
ոլգտիկ զրասենեակի մը դուռը, ուր ելեկտրական լոյսը  
վառեց:

— Երեկոյթի զգեստ մը կրնա՞ք հայթայթել շուտով,  
հարցուց վարպետը:

— Բայց անշուշտ, Մր. Փինքէրթըն: Ես ունիմ հատ  
մը, զոր կրնամ երեք վայրկեանէն բերել ձեզ:

— Լա՛ւ, զացէք բերէք: Երեկոյթը տակաւին աւար-  
տած չէ:

— Ո՛չ, ո՛չ, նուագահանդէսը միայն վերջացաւ: Բա-  
ռորդ ժամէ մը սեղան պիտի նոտին:

— Շնոտ աղէկ: Ծառայի համազգեստ մըն աւ պէտք է  
աշխառակիցիս՝ Մր. Մօրիսընի հոտմար:

— Կրնամ շատ դիւրաւ հայթայթել հատ մը:

— Լա՛ւ: Այդ հագուստաները բերելէ առաջ սրահ մտէք  
և իմ կողմէս խնդրեցէք Մր. Սթէնֆօրտէն, որ բարեհածի  
հոս գալ: Հսէք իրեն թէ խնդիրը կարեւոր գործի մը վրայ  
է: Միայն թէ այս յանձնարարութիւնը զաղտնի կերպով  
բրէք, այնպէս որ ներկաներէն մէկը բան մը չնշմարէ:

— Հասկցայ, Մր. Փինքէրթըն:

Ծառան հեռացաւ և Փինքէրթըն հարկ եղած հրահանգ-  
ները տուաւ իր օգնականին: Մօրիսըն, ծառայի հագուստ-  
տով ծպոււած, ընթրիքի սպասարկութեան պիտի օգնէր:  
Այնպէս պիտի կարգադրէր որ շարունակ Մինի ար վալի ա-  
թուին ետեւը գտնուէր:

Քանի մը վայրկեան ետք դուռը բացուեցաւ և տանտէ-  
րը ներս մտաւ: Բարձրահասակ և համակրելի դէմքով մարդ  
մըն էր: 35 տարու մը ըլլալու էր: Այս երկու անձանօթ  
մարդիկը տեսնելուն պէս բուռն զարմանք մը նկարուեցու  
իր դիմագիծերուն վրայ:

Բայց իր զարմանքը ա՛ւ աւելի շատցաւ, երբ լսեց ա-  
նոնց անունը:

— Ի՞նչ անակնկալ, Փինքէրթըն... Մեծգ Աստուած:  
Արդեօք ոճագո՞րծ մը ինտուելու եկած էք տունս:

— Ոչ, ոճագործուհի մը:

— Ի՞նչ կ'ըսէք: Խնդիրը որո՞ւ վրայ է:

— Օք. Մինի ար վալի վրայ, պատասխանեց Փինքէր-  
թըն ծանր ձայնով մը:

Սթէնֆօրտ մեռելի մը պէս գեղնեցաւ և հարուածին  
տակ երերաց: Ինքնիրեն կը հարցնէր թէ աղէկ լսա՞ծ էր:  
Թէ խելքը չէ՞ր կորսնցներ: Եթէ նաթ Փինքէրթընէն զատ  
ուրիշ մը ընէր այս սոսկալի ամբաստանութիւնը, իր ծա-  
ռաներուն միջոցաւ գուրս նետել պիտի տար զայն:

— Բայց անկարելի է, ըստ: Այդ աննման արուես-  
տագիտունին, որուն հրաշալի ձայնը տակաւին հազիւ ժամ  
մը առաջ խելայեղ խանդավառութիւն մը առաջ կը բերէր  
հրաւիրեալներուն մէջ, անարդ ոճագո՞րծ մը միայն եղած  
պիտի ըլլայ: Ո՛չ, հաղար անգամ ոչ:

— Աւա՛գ, այսո՛, Մր. Սթէնֆօրտ, պատասխանեց  
զաղտնի ոստիկանը: Զօւտ ձշմարտութիւն է ըսածո: Օք.  
Մինի ար վալ Բաթէրսընի մէջ Սէմիւըլ Լայլնի անձին վրայ  
գործուած ոճիրին թելազրիչը եղած է:

— Մր. Փինքէրթըն, վաստա՞ն էք թէ չէք սիսալիր:

— Բացարձակապէս վատահ եմ: Ապացոյցները ջախջա-  
խիչ են:

Փինքէրթըն համոզիչ ձարտասանութեան ոյժով յաջողե-

ցաւ հանդարտեցնել միտքը Սթէնֆորտի, որուն դժգունութիւնը միայն կը ցուցնէր տակաւին իր ներքին յուզումը և դրգութիւնը:

Վարպետը անոր պարզեց իր ծրագիրը և Սթէնֆորտ հաւանեցաւ: Իր հիւրերուն քով դառնալու համար դուրս եւելէ առաջ, տիսուր և մելամաղձոտ ձայնով մը ըստ վարպետին.

— Մր. Փինքէրթըն, պէտք է խոստովանիմ ձեզի թէ ես Օր. Մինի տը Վալի ամէնէն խանդավառ հիացողներէն մէկն էի: Նոյն իսկ աւելի գորովալից զգացում մը կը տածէի անոր համար: Ուստի այս ոսոկալի լուրը կրկնապէս հարուածեց զիս: Բայց, օրհնեալ է Աստուած, տակաւին ձգած չէի որ այս սէրը ամբողջովին գրաւէր սիրտօ: Ազօտ բնազդում մը կ'ըսէր ինծի թէ մինչեւ ցմահ անոր հետ կապուելէ առաջ լաւ կ'ընէի եթէ հիմովին ուսումնասիրէի անոր նկարագիրը: Հետեւապէս սիրահարը դիւրաւ պիտի միիթարուի, մանաւանդ երբ խորհիմ Օր. տը Վալի գործած սոսկալի ոճիրին վրայ: Բայց ի՞նչ՝ վիշտ՝ արուեստագիտուհին համար: Մե՛զք որ այդ հրաշալի ձայնը առ յաւէտ պիտի կորսուի արուեստին համար:

— Հաւատացէք որ ես ալ ցաւ կ'զգամ ձեզի պէտ, պատասխանեց Փինքէրթըն: Բայց ի՞նչ ընենք: Ես օրէնքին ու արդարութեան ծառան եմ և պէտք է որ անոնց հնազանդիմ ամէն բանէ առաջ:

Սթէնֆորտ դարձաւ իր հիւրերուն մօտ, որոնց բացատրեց թէ իր ամէնէն վաղեմի բարեկամներէն մէկը՝ Սթօնահռագրով ծանուցած էր իր ժամանումը և թէ վայրկեանէ վայրկեան անոր կ'սպասէր: Սեղանին վրայ իր տեղը պիտի պահէին անոր, ճիշտ Օր. տը Վալի դէմը:

Ոչ ոք նշմարեց Սթէնֆորտի դժգունութիւնը: Սեղան նստաւ և ջանաց ծածկել իր վրդովումը:

Այլ եւս չէր համարձակեր աչքերը դարձնել Մինի տը Վալի կողսը, որ իր գեղեցկութեան բովանդակ փայլին մէջ, թագուհիի ժպիտով մը կ'ընդունէր փաղաքշական մեծարանքները և հիացման արտայայտութիւնները, որ կը շռայլուէին իրեն: Այդ պահուն շատ հեռու էր մտքէ անցընելէ թէ պատիժը մօտեցած էր:

Եթէ Սթէնֆորտ միմիայն իր սրտին անսացած ըլլար, պիտի ելլէր և անոր մօտ պիտի վաղէր, տակաւին ժամանակը չանցած անոր իմացնելու և պոռալու համար. «Փախէք, փախէք»:

Բայց այն պահուն, ուր այս փորձութեան դէմ կը պայքարէր, տեսաւ ներս մտնելը Փինքէրթընի աշխատակիցին, որ ծպուած էր իբր ծառայ:

Շա՛տ ուշ էր:

Մօրինըն երգչուհին աթուին ետեւը կեցաւ: Ինք ալ չկրցաւ չիանալ աղջկան զեղեցկութեան վրայ և յուզում մը զգաց ինքնիրենը ըսելով թէ բանտ երթալու համար միայն դուրս պիտի ելլէր հանկէ:

Մառաները երկրորդ սպասը կը բերէին, երբ նախ Փինքէրթըն սրահ մտաւ:

Սթէնֆորտ որ տակաւին շատ տժգոյն էր, դիմաւորեց զայն և ըսաւ ձայնով մը որ յուզումէն կը դողար.

— Ա՛ն, եկա՞ք, սիրելի Սթօնս: Շատ ուրախ եմ որ կրցաք գալ:

Իր բարեկամը ներկայացուց հրաւիրեալներուն, որոնք կը բազկանային քսանի չափ անձերէ:

Նախ և առաջ Մինի տը Վալ ուշագրութիւն ըրած չէր նորեկին: Ներկայացման պահուն էր որ նայեցաւ անոր: Ակնարկը իսկոյն զարհուրելի սեւեռում մը ունեցաւ: Գոյնի ամէն հետք անհետացաւ այտերէն և ձեռքը բռնած գաւաթը այն աստիճան գողաց որ հեղուկը ծածկօցին վրայ թափեցաւ:

Փինքէրթըն, որ առանց յայտնի ընելու կը դիտէր զայն, կատարելապէս կը գուշակէր անոր միտքէն անցածը: Ճանչցած էր անոր դէմքը, որուն դիմագիծերը կ'ուսումնամիրէր ամէն օր, շաբաթներէ ի վեր: Հասկցած էր թէ գործը լնցած էր, թէ խազը կորսուած էր իրեն համար և թէ իր ծակատագիրը պիտի որոշուէր:

Բայց այս տարօրինակ կինը իր անձին վրայ իշխելու հիանալի կարողութիւն մը ունէր: Իր քովը նստողը, խիստ վայելուչ պարոն մը, հարցում մը ըրած ըլլալով իրեն, ինքնինքը գտաւ և յաջողեցաւ պատասխանել առանց ամենափոքր վրդովում մը ցոյց տալու:

Միայն իր տժգունութիւնն էր որ կը մատնէր յուզումը: Քովը նստողը նշմարեց ասիկա և ըսաւ:

— Օր. տը Վալ, ի՞նչ ունիք: Բայց գեր գեղին կարեր էք:

— Օ՛հ, բան մը չէ, պատասխանեց: Յաձախ կը պատահի ասիկա, բայց ընդհանրապէս քանի մը վայրկեանէն կ'անցնի: Ապահով եղէք:

Սթէնֆորտ իր տեղը տարաւ Փինքէրթընը և զաղանի ոստիկանը երգչուհին դէմը նստաւ, քաղաքավարութեամբ խոնարհելի ետք անոր առջեւ:

Անիկա կը խուսափէր Փինքէրթընի երեսը նայելէ և տենդոտ շարժումով մը կը մանրէր իր առջեւը գտնուած

հացի կտոր մը : Խօսակցութիւնը որ պահ մը խանգարուած էր նոր հրաւիրեալին ժամանումովը, շուտով ընդհանուր հանգամանք մը առաւ և Փինքերթըն, որ իր աջ կողմի դրացին հետ խօսելու վրայ էր, կարծես թէ չէր նայեր իսկ իր դէմը նստող երգչուհին :

• Վերջապէս երբ կարգը երրորդ սպասին եկաւ, գաղտնի ոստի կանը խօսքը Մինի տը Վալի ուղղելով բառ :

— Կը ցաւիմ, Օրիորդ, որ չկրցայ կանուխ զալ և լոել ձեր ձայնը, որ կ'երեւի թէ հանալի է :

Աղջիկը մպտեցաւ :

— Ուրեմն ուրիշ տեղ կենալո՞ւ ստիպուած էիք, Մրաթօնն :

Այս', ճամբորդութեան մէջ էիք: Բաթէրուըն կը գտնուէի : Մինի տը Վալ սարսուաց :

— Լսեցի՞ք այն գարշելի ոճիրը, որ զործուեցաւ այդ պատիկ քաղաքին մէջ, շարունակեց զաղտնի ոստիկանը: Դիտեմ թէ դուք ալ Բաթէրուըն գտնուեցաք և նուազահանդէսի մը մէջ երգեցիք: Ճիշդ է, այնպէս չէ:

Երգչուհին աժգունութիւնը կրկնապատկուեցաւ և ինք ալ ջղային դողի մատնուեցաւ :

Հրաւիրեալները, տեսնելով ընթացքը տանտիրոջ, որ ինք ալ դեր դեղին կորած էր և երկու խօսեցեալներուն կը նայէր առանց բառ մը բաելու, հասկցան թէ արտասովոր բան մը տեղի կ'ունենար: Մեռելական լուութիւն մը յաջորդեց աղմկալի խօսակցութիւններուն և բոլոր աչքերը դարձան Փինքերթընի և Մինի տը Վալի կողմը :

Երգչուհին արագ շարժումով մը շրջազգեստին մէկ գրպանէն հանած էր պատիկ ատրճանակ մը, զոր ուղղեց դաղտնի ոստիկանին վրայ: Ինք իր անձին տէրը եղած էր կատարելապէս: աշքերը կը փայլատակէին, կուրծքը վեր կ'ելլէր ու վար կ'իջնէր արագ արագ: Բայց միայն ասոնք էին յուզումի հետքերը, զորս կարելի եղաւ նշմարել անոր վրայ:

Կը կարծէք ուրեմն թէ ձեզ չճանչցայ, մեծանուն զաղտնի ոստիկան, ըստ հեգնական ձայնով մը: Հարկ չկայ աւելի երկար ատեն կեղծել: Գիտեմ թէ ո՛վ էք:

— Ե՛ս ալ, Օր. Մինի տը Վալ, պատասխանեց վարպետը ամենամեծ պազարիւնութեամբ:

Նոյն պահուն ծառան, որ Մինիի աթոռին ետեւ կեցած էր և որ, ինչպէս յայտնի է, Մօրիսինն էր, իսկոյն ծուեցաւ և անոր ատրճանակը խլեց յանկարծական շարժուձեւով մը:

Մինի տը Վալ բարձր աղաղակ մը արձակեց և մէկ ոստումով ելաւ: Նաթ Փինքերթըն ալ այսպէս ըրաւ և պոռաց ձայնով մը, որ բոլոր ներկաներուն սարսուռ պատճառեց.

— Օր. Մինի տը Վալ, յանուն օրէնքի կը ձերրակալեմ

ձեզ, իբրեւ թելադրիչը այն ոճին, որ Բաթէրունի մէջ գործուեցաւ յանձին Սէմիւըլ Լայընի:

Աղջիկը դողդոչեց, բայց գրեթէ իսկոյն ինքզինքը գտաւ և շտկուեցաւ :

— Է՛ս ուրիմն, թող այնպէս ըլլայ, ըստ կատարելապէս յատակ ձայնով մը, թէեւ անիկա տակաւին քիչ մը կը դողար: Կը տեսնեմ թէ խաղը կորսնցուցի և առանց դիմադրելու պիտի հետեւիմ ձեզի, Մր. Փինքերթըն: Բայց անկէ առաջ թոյլ տուէք որ կարծ բացատրութիւն մը տամ այստեղ ներկայ գտնուող անձերուն և մասնաւորապէս Մր. Սթէնֆորտի: Այս', ե՛ս սպաննեցի կամ մանաւանդ սպաննել տուի այդ թշուառական Սէմիւըլ Լայընը: Բայց ինչո՞ւ գործեցի այդ ոճիրը, ինչո՞ւ ինձի հետ քաշեցի երկու հոգի, որոնք մինչեւ այսօր մեղադրելիք բան մը ունեցած չէին բնաւ: Վրէժինդրութեա՞ն համար, վասն զի ինձի համար անհանդութենակի էր մտածել թէ այդ թշուառականը, որ այնչափ աւերտումներ ու թշուառութիւններ կուտակած էր իր շուրջը, անպատճ կերպով կը վայելէր ամենափարչելի միջոցներով ձեռք բերած հարստութիւնը: Իմ բուն անունս Մինի ձիֆրի է: Ծնողներս կը կոչուէին Հիւալլրթ և Ալիս ձիֆրի: Իոլոր սրտովս կը սիրէի զանոնք: Օրնեալ ըլլայ անոնց յիշատակը: Ատենօք հարուստ, շատ հարուստ էին և կատարելապէս երջանիկ ապրած էին: Ես իրենց միամօր աղջիկն էի և կը պաշտէին զիս: Օր, մը, աղետալի օր, այդ Սէմիւըլ Լայընը մեր տունը մուաւ: Ասիկա սկսնաւորութիւնը եղաւ մեր բոլոր գրբախտութիւններուն: Յաջողեցաւ հայրս մզել փանգաւոր շահադիտութիւններու, ու իւեզմ մարդը իր ամբողջ հարստութիւնը կորսնցուց, մինչ Լայըն հետզնետէ կը հարստանար: Կրցած էր բացարձակ իշխանութիւն մը ձեռք բերել հօրո վրա, և նոյն իսկ պիտի շիորձեմ բացատրելու ձեզ թէ ինչ գարշելի և անարդ միջոցներով թշուառութեան մատնել Հիւալլրթ ձիֆրին: Ի վերջոյ տարաբախտ հայրս կրցաւ հասկնալ թէ իր ամբողջ հարստութիւնը Սէմիւըլ Լայընի ձեռքը անցած էր: Բայց անիկա դժոխային խորածանկութիւնով մը կրցած էր այնպիսի կերպով կարգագրել քրծերը որ կարելի չեղաւ դատարան քաշել զինքը: Օրէնքի, եթէ ոչ պատւոյ հետ մեղադրելիք բան մը չունէր: Մեզի համար կործանում, յուսահատութիւն եղաւ: Ծնողքս և ես վրանտուեցանք մեր տունէն, որ առաջրդով ծախուեցաւ: Նոյն օրը զիս հեռաւոր աղգականի մը քով տարին: Իսկ իրենք իրիկունը գացին Պրուքինի կամուրջին վրայ, չուանով մը իրար կատեցին ինքինքնին

և կոհակներուն մէջ գահավիժեցան։ Յաջորդ օրը անոնց երկու դիակները հանեցին։ Ես այն թուականին շատ նորատի էի, — 15 տարու, բայց երբ ծնողներուս անձնասպանութիւնը լսեցի, ինքնիրենս հանդիսաւոր կերպով երդում ըրի որ օրին մէկը վրէժ պիտի լուծէի զիս որբացնող թշուառականէն։ Սակայն ապագան կարծես ժպարի կ'ուզէր ինծի։ Կ'ըսեն թէ Աստուած հիանալի ձայն մը տուած էր ինծի, որով կրցայ հարուստ և անուանի ըլլալ։ Անիկա թոյլ տուաւ նաև ինծի որ վրէժս լուծեմ — և լուծեցի։ Հիմակ ամենքդ ալ գիտէք թէ ինչո՞ւ ըրի այս բանը։ Թերեւս ձեր մէջ կան որ կը հասկնան զիս և ներողամտութեամբ պիտի դատեն իմ ընթացքս։

«Գալով ինծի, այստեղ ընելիք գործ մը չունիմ այլկո։ Աստուած ողորմի՛ իմ խեղճ հոգիիս։

Մօրիսոն, որ Մինի տը Վալի ետեւը կեցած էր, տակաւին թեւը երկնցնելու և արգիլելու ժամանակ չունեցած, երգչուհին շրթներուն տարած էր պղտիկ շիշ մը, զոր վայրկեանէ մը ի վեր ափին մէջ պահած էր։ Այդ շիշը շանթահարող թոյն մը կը պարունակէր։

Վայրկեան մը ետք վերջին շունչը կը փչէր։

Հրաւիրեալները իրարմէ բաժնուեցան խորին յուզման մը մատնուած։ Ուստիկանութիւնը, որուն իմաց տրուած էր իսկոյն, վերցնել տուաւ դիակը։

Քանի մը օր ետք, ծառան՝ Պիլլի Ռիտն և «Չօֆէօր»ը՝ Սէմ Թօրմըն, երդուեալներուն առջեւ հանուեցան։ Հոն խոստովանեցան թէ իբրև փոխարինութիւն ոնիրին մասնակցած ըլլալնուն, տիրուհին իրենց թողած էր Սէմիւըլ Լայրնի հարստութիւնը, զոր Պիլլի, բանալիները ձեռք անցուցած ըլլալով, գացած վերցուցած էր իրենց զոհին դրամարկղէն։

Երկուքն ալ մահուան դատապարտուեցան, բայց իրենց պատիմը 20 տարուան բանտարկութեան փոխուեցաւ։

Գալով գեղանի երգչուհիին, Նիւ Եօրքցիները անոր զմբախտ ճակատագրէն պահեցին յիշատակ մը, ուր կարեկցութիւնը անոր զմայլելի ձայնին առթած ոքանչացման հետ կը խառնուի։

910

ՀՀ Ազգային գրադարան



NL1007227 7

ՀՀ Ազգային գրադարան



NL1007226 6

ՀՀ Ազգային գրադարան



NL1007225 5

ՀՀ Ազգային գրադարան



NL1007224 4

ՀՀ Ազգային գրադարան



NL1007223 3

ՀՀ Ազգային գրադարան



NL1007017 2

ՀՀ Ազգային գրադարան



NL0933053 1

ՀՀ Ազգային գրադարան



NL1007234 14

ՀՀ Ազգային գրադարան



NL1007233 13

ՀՀ Ազգային գրադարան



NL1007232 12

ՀՀ Ազգային գրադարան



NL1007231 11

ՀՀ Ազգային գրադարան



NL1007230 10

ՀՀ Ազգային գրադարան



NL1007229 9

ՀՀ Ազգային գրադարան



NL1007228 8

ՀՀ Ազգային գրադարան



NL1007237 17

ՀՀ Ազգային գրադարան



NL1007236 16

ՀՀ Ազգային գրադարան



NL1007235 15

ՀՀ Ազգային գրադարան



NL1007239 19

ՀՀ Ազգային գրադարան



NL1007241 21

ՀՀ Ազգային գրադարան



NL1007240 20

ՀՀ Ազգային գրադարան



NL1007238 18

